

կու հատ կ'երենան , ինչպէս թէ ջրի
մէջ կեցած ըլլային . անոր համար գե-
ղերը մէյմէկ կղզիներու պէս՝ մեծ լջի
մէջ կեցած կը տեսնուին , և գեղին
կամ որ և իցէ առարկային պատկերը
հեռուանց գլխիվար կը տեսնուի , ինչ-
պէս որ կը տեսնուի նաև խաղաղ ջրի
մէջ : Ի՞այց ո՞րշափ որ դիտողը ան գե-
ղին կամ առարկային մօտենայ , կար-
ծես թէ լցացած ջուրը կը պակսի , և
գեղին պատկերը աներեսոյթ կ'ըլլայ ,
գեղն ալ հեռուն կը մնայ :

Արկներեսոյթը աւելի ստէպ կը տես-
նուի անձայր ու հանդարտ ծովու և
տաք անապատներու մէջ հովչեղած
ատեն , ինչպէս են Լրդիպտոսի անա-
պատները . և դիտելու ժամանակն
է կէսօր ատեն՝ երբոր արել սաստիկ
տաքցուցած ըլլայ գետինը , ու գետ-
նին մօտ եղած օդը տաքութենէն
ընդարձակի : Ի՞ս երեսութին առջի
դիտողը Ո՞նչ գաղղիացին եղաւ .
Երեսութին ալ պատճառը քննողը ու
անոր աղէկ մեկնութի տուողը Ո՞ու-
լասթոն անգղիացին , որ զանազան
փորձերով ալ հաստատեց իր վարդա-
պետութիւնը : Ուրեմն հեռուի ա-
ռարկաները մէյմը դիտողին աճքին
շառաւելիներուն շիփշիտակ զարնելէն
կ'երենան , և ուրիշ դիրքով կը տես-
նուին . մէյմըն ալ՝ ան շառաւելիներով
որ գէպ'ի գետին կ'իջնան , խիտ օդին
մէջէն անցնելով և ջերմութենէն ընդ-
արձակած օդուն մէջէն թափանցելով
կը բեկանին , և դիտողին աճքին առար-
կան կը ցուցընեն . տասով դիտողը մի և
նոյն ժամանակի մէջ առարկան երկու
հատ կը տեսնէ , ինչպէս թէ անիկայ
ջրի մէջ կեցած ըլլար :

Արպատահի երբեմն որ հեռուի ա-
ռարկաները մէկ հատ կ'երենան ,
բայց օդուն մէջ կախուած . իրօք եր-
կուք է երեցածը , բայց մէկ հատ
միայն երենալը կը կախուի օդուն ջեր-
մութեան և խտութեան այլեայլ պա-
րագաներէն , ինչպէս որ Ո՞ոլասթոն
փորձով ալ ցցուց :

ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ


Պաղալլ:

ՊԱՂԱԼԼ ըսուած քարը հրային
նիւթերուն մէկ տեսակն է . գոյնը
սե , մութ կանանց կամ ամենամութ
կարմիր կ'ըլլայ . սաստիկ կարծր է ,
ուստի յղկելով խիստ աղէկ փայլու-
նութիւն կ'առնէ : Ի՞ս քարէն է որ
հին ատենի Լրդիպտոսիք իրենց կռոց
արձաններ կը շնէին , մեհեաններու
ձակատը կը զարդարէին , և կռատանց
մէջ մեծամեծ սիւներ կանգնելով՝ ա-
նոնց վրայ մեհենական գրուածքներ
կը գրէին , որ ինչուան հիմայ ալ կը
գտնուին Լրդիպտոսի աւերակներուն
մէջ :

Պաղալլին բաղադրութեանը մէջ
կայ գայլախազ , կիր , երկաթ և մա-
նեզիա . ասիկայ եղեգնիկով կը հալի
ու սե յախճապակի կը դառնայ :

Պաղալլի կազմուածքը ընդհան-
րապէս հնգանիստ հաստուածակողմ
բիւրեղներէ ձեւացած է . աս հաստու-
ծակողմներուն հաստութիւնը այլե-
այլ չափով կ'ըլլայ , և իրենց հաստու-
թեան ալ համեմատ երկայնութիւն
կ'ունենան . ինչուան քսան մեթր եր-
կայնք ունեցող պաղալլի բիւրեղ
գտնուած է : Ը ատ անգամ կը տես-
նուի որ աս բիւրեղներուն դիրքը հո-
րիզոնական է . երբեմն գէպ'ի հօրի-
զոն անկիւնաբար ծուած , շատ ան-
գամ ալ գէպ'ի երկիրս ուղահայեաց
կեցուածք ունին . և խիստ շատ տեղ
կը հանդիպի որ մէկ լեռան մը վրայ
աս իրեք դիրքովս ալ բիւրեղներ գլո-
նուելուն՝ վսեմու ահաւոր տեսարան-
ներ կը ձեւանան :

Ի՞ս ալ գիտնալու բան է որ պաղալ-
լի բիւրեղները իրարու կպած չեն .
հասկա կամ քիչ մը իրարմէ ձեղքուած ,
կամ բոլորովին բաժնուած են . ին-
չուան հիմա բնագէտք չեն կրցած ա-
ղէկ մեկնութիւն մը տալ թէ աս դի-
պուածը ինչէն առաջ եկած է : Ոմանք



Փինչալէ այբ :

կարծեցին թէ պազալթը կրակով ձեացած ըլլալով, ատեն եղած է, ըսին, որ պաղալթին զանգուածը կրակի պէս տաք ու կակուղ էր, և կամաց կամաց իրեն մասունքը պաղելով կը բիւրեղանար կը պնդանար ու կը քաշուէր . երբոր բոլորովին պաղեցաւ ու քաշուեցան մասունքը, ամէն մէկ բիւրեղներն ալ Ճեղքըւտեցան ու իրարմէ զատուեցան : Ի՞ս կարծիքը խիստ հաւաստի չէ . ինչու որ ուրիշ շատ տեսակ լաւաներ ալ կան՝ որ թէ պէտ կրակէ առաջ եկած են, բայց պազալթի պէս սիւն սիւն բաժնուած չեն . դարձեալ կան ջրային հողերու կազմութիւններ ալ, որոնց բիւրեղները պազալթի պէս Ճեղքուած են . որովհերեւնայ թէ աս Ճեղքուածքները ոչ եթէ մարմնոյն քաշուելէն՝ այլ ուրիշ պատճառէ մը առաջ եկած պիտի ըլլան :

Պազալթը խիստ շատ տեղ կը գըտնուի . ինչպէս Ակովտիա, Իռլանտա, Գերմանիա, Իտալիա, Գաղղիա, Ամերիկա, Ուներիֆֆա կղզին, Ո'ասքարին կղզիները և այլն : Իռլանտայի հիւսիսային կողմը ամէն ատեն հետաքրքրական նիւթ եղած են պազալթեան մեծամեծ սիւները, ուր որ Ֆէյրհէտ՝ հրուանդանը դէպ'ի ծով երկնցած է, և իրեքհարիւր ոտնաշափէն աւելի ծովուն երեսէն բարձր է . նոյն տեղուանքը կը գտնուի ուրիշ գեղեցիկ տեսարան մըն ալ, որ ամէն բիւրեղները բնական կերպով հաւասարաչափ կտրած են, և միւսինի՝ պէտքովի քով շարուած ըլլալով, ճենէլի՛ հսկայից՝ ըսուեցաւ . Հոս դրուած պատկերը Ակովտիայի արևմտեան կողմը Ո'թաֆֆա կղզիին մէջ Ֆինկալի այրն

1 Fairhead.

2 Մոսկայիտա :

3 Գ. Չասսէ ծան.

է , որ շատ զարմանալի տեսք մը ունի : Այս այրին բոլոր պատերը ձեւացած են պազալթի բիւրեղներէ , որոնց բարձրութիւնը 19 մետր է . անոնց քովերն ալ անթիւ մանր սիւնակներ կան , ինչպէս պատկերին մէջն ալ կը տեսնես . ծովուն ջուրը այրին մէջ մտած է 300 ոտնաչափ ընդարձակութեամբ , որ ամէն մէկ ալիքներուն զարնուածքէն ու հովերուն փչուածքէն ահաւոր արձագանք կուտայ կ'ըսեն ճամբորդները :

ԲԱԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՅՀԱԳԻՆԵՐՈՒ և ՂԱՆԱԿԱՆ ՃԱՆՃԵՐՈՒ Հրայ :

ԱՅՀԱԳԻՆԵՐՈՒ ան մանր կենդանիներն որ իրենց մարմինը երկու իրեք կտորէ է՝ մէկմէկու հետ բարակ զղերով կապած : Այսոնք իրենց կշտին վըրայի ծակերովը շունչ կ'առնեն կուտան : Լունակնին ոսկորով պատած է , և ոմանք ոտուըներէն զատ թեւեր ալ ունին : Ամէնքն ալ ոչըզեղ ունին , ոչքիթ , և ոչ աչքի թարթիչ : Բներաննին սովորաբար իրենց գլխուն տակն է . իսկ ծամելիքը բերնին երկու կողմէն է , մէջն ալ ակռայի պէս մներ ու լեզու : Այս ու շնչերակ շունին :

Այսուեկներէն ու մէկ քանի անթեանձիներէն զատ , գրեթէ ամէն միջատները փոխակերպութիւն ունին իրենց կեանքին իրեք միջոցին մէջ : Այսորաբար կեանքերնին այնչափ կարծէ որ ծերերը քիչ կ'ըլլայ որ իրենց ծագերը տեսնեն . անօր համար ոչ չորբուանեաց պէս կաթ ունին , ոչ ալ թռչուններուն պէս իրենց հաւկըթին վրայ թռւսս կը նստին : Ամանք իրենց հաւկըթը ծառի կեղեներուն վրայ կ'ածեն , քովն ալ կերակուր կը պատրամտեն . շատը կան որ կենդանեաց վրայ կը ձգեն իրենց հաւկիթը , շատն ալ ճացեալ ջրերու երեսը :

Հաւկըթէն ելածին պէս միջատը

թրթուր կ'ըլլայ . ան միջոցին խիստ շատակեր է . ետքը հարսնեկ կ'ըլլայ , ու ամենեւին կերակուր չուտեր . թէ պէտ մէկ քանի տեսակը կայ որ կ'ուտեն : Լատարեալ փոխակերպութիւնը կ'առնէ՝ երբոր հարսնեկն կ'ելլէ թիթեռ եղած , ու համարձակ կը թռչութի , և հաւկիթ կ'ածէ :

Որոշ չգիտցուիր թէ միջատները ինչպէս հոտ կ'առնեն , կամ ձայն կը լսեն . վասն զի քիթ կամ ականջ յայտնի չերենար իրենց վրայ : Այն ջերնէն շատը աչք չունին . բայց կարիքը վեց աչք ունի , մամուկը ութը , բազմուտանին՝ իրեք : Այուընին ամենեւին չարժիր : Ամանց բերանը իրենց կնձիթն է , ինչպէս Ճանճինը : Ըստին ոտքը վեց հատ է , ոմանցը աւելլ . և ամէն մէկ ոտքը չորս կտորէ կ'ըլլայ սովորաբար : Այն քանի տեսակէն զատ՝ գրեթէ ամենուն թեւերը չորս չորս հատ են : Պոչերնին սովորաբար պարզ է , և ուզած ատեննին կ'երկըննայ ու կը կարծըննայ : Այսոնց արուն ու էգը խիստ դժար կը Ճանչցուին :

Ճանճը միջատներուն մէջ ամենէն աւելի ծանօթ ու ամենէն շատուորն է , և ընդհանրապէս աշխարհքիս ամէն տեղուանքը կը գտնուի , թէ տաք և թէ ցուրտ երկիրներ . տեղ տեղ ալ ինչպէս նոր հոլանտա , ()թայիթի կղզիները , և զլուխ Բարեյուսոյ լսուած երկիրը՝ այնչափ շատ է որ բընակիչներուն խիստ մեծ նեղութիւն կուտան : Ճանճին ձանձրալի բզզալուն ձայնը թեւերուն շարժումէն չելլեր՝ ինչպէս օմանք կը կարծեն , հապա երկու կողերուն վրայի մաշկէն : Այսոր ապացոյցը ան է որ թեւերը փըրցընես ու ոտուըներէն բունես ալ նէ՝ նոյնպէս կը բզզայ :

Երկու հատ խոշոր աչուըներ ունի Ճանճը երկու գին՝ վեցանկիւնի անթիւ կողմերով . անոնցմէ զատ՝ Ճակտին վրայ ալ մանր աչքեր ունի՝ հե-